

## ԱՌԱԿ.

ԳՈՅՆ. ԵՒ ԳՈՅՆ.

Իրաւունքը որձունն է. —

Ուժովն ով է՝ անորն է.

Կուզես օրինակ,

Կարդա զայտ սռակ:

Ականակիտ առուակի մը բոլ կեցեր

Գառնուկը ջուր կըլսրմէր.

Վըրայ նասաւ անդիեն զայլ մը սաստիկ անօրի,  
Արին կուզեր խըմելու, միս կըմսուուքը որ ճըրք.  
Դուն ով ես որ իմ խըմելու ջուրըս եկեր պըղտորես,  
Կանչեկ զազանն անօրէն.

Հիմա պատիմըդ կըզբանաս, աներես : —

Մի բարկանար վըրաս տէր իմ, պատասխանեց զամն  
Նայէ կադաչէմ լիրէն.  
Ես որշափ վար եմ  
Քու կեցած տեղեղ

Ռ. Խըմած շըրեղ.

[ զայ : —

Ի՞նչպէս կրնամ պդոտորել այն ջուրն որ թէզմէ ինձ կու-  
պըղտորես բայ քեզի, իմ խօսքիս մէջ սռաւ ըլովայ.

Հապս ներուն որ թէֆրեցիր ինձի... —

Հերու. Ես աշխարհը ալ եկած չէի.

Ես գեռ կար կուտեմ, կըսըխալիս տէր : —

Թէ որ դու չէիր, ուրեմն ելքայրդ էր : —

Ելքայր ալ չունիմ : — Ծատ երկընուցիր.

Ես սռաւ չեմ խօսիր, աս աղեկ զիտցիր.

Ըսէլ է քէ ազգական էր նա քեզի.

Միք չիյունմ ինչ քեն ունիր դուր ինձի,

Ամենինիդ ալ, հօտ եւ նուիլի եւ շըներ.

Ալ ձար չըկայ չեմ ներէր :

Աս ցան ու վըրան ցատրեց,

Խեղմ զամնուկը պատուեց լափեց.

Կըսնի քէ միտրն ալ դըրաւ.

Թէ շատ արդար բան ըրաւ : .

ԼԱՅՈՒԹԵՆ :

Վ.Ա.Ա.ՄԵՐԻԿ ՄԱՀ ՈՒՍՈՒՄՆԱԶՈՐԻ ՊԱՅ Ա.ԶԱՏԻԿ  
ՅԱԿՈԲՅԱ ՉԱՄՉԵԱՆ.

Անցած 1855 տարին շատերուն նամար այն ա-  
ղևարեր եւ ցաւախի տարիներէն մէկն եղաւ, որ  
շրջաննին լմնցընելով՝ իրենց ետևէն տիտուր եւ  
դառն լիշտակ մը կը ձգեն մարդկանց սիրած :  
Հրանդուրինք, ձախող արկածք, զփորուրինք  
եւ ազգի ազգի բշուառուրինք անպակաս եղան  
անցեալ տարւոյն մէջ. քանի մարդկի լսելով այն  
յետին ժամուն տիրագիտ զանգիւնը որ կիմացընէ  
քէ տարի մը կը լըմննայ և ուրիշ մը սկսի — սրա-  
ցած անցած օրերը լիշեցին և գուեցին նաւաշանօք « Անոտի աշխարհ » ... Քանի սրաւուն մէջ այն-  
պիսի վիեր բացաւ այն տարին որ, ո գիտէ, պիտի  
լեցուին արդեօք երբէք ...

Այն բազմափորձ գերդաստաններէն մէկն ալ  
եղաւ Զամչեան ազնուազարմ ընտանիքը. վերջի  
երկու տարուանս մէջ այս բարեպաշտ տունը քան  
զամն ժամանակ սուի ցաւոց և արտաստաց  
օրեր տեսաւ, ու խիստ շատ մարդկանց աչքէն ար-  
տասուք բիսեցուց :

Քիբատոննեայ մը երէ աստուածային նախա-  
խնամութեան ամենասուրբ կամքը աչքին առջեւէն  
մէկ վայրկեան մը նեռացընէ, ապշեալ կըզարմա-  
նայ քէ ինչպէս այս բարեպաշտ տունը, զոր ա-  
ռաքինարիւնը իրեն տաճար ընտրած է, որ միշտ  
արդարութեան ճամբան փնտուեր է, և ամեն տե-  
սակ լաւութեանց և բարեզործութեանց նախան-  
ձայոյգ եղեր է, այսպէս և այսքան ստեպ ստեպ

աշխարհիս մեծամեծ թշուառութեանցը զոհ կըլ-  
լայ ....

Մինչդեռ Զամչեան Բարեկիշատակ Մարիամ  
տիկնոց տարսմամ մահը դեռ ամենուն աչքին  
առջեւն էր, տարին չըլմնցած՝ իրենց երկու սիրե-  
լի անձանց լուղարկաւորութեանը գտնուեցան ...  
Նոյն տարուան դեկտեմբերի 5ին ազնուարարոյ  
Մատրես Աղան վախճանեցաւ, քան օր ետքն ալ  
իրենց և ամենուն սիրելի Յակոր Աղան լուղար-  
կուեցաւ յաւիտենական հայրենիքը :

Ահ, ոչքէ քեզ կըսպասէին այն վշտանար ընտա-  
նիքը, ով մահ, ալ այն միտքարիչ հրեշտակին  
կատարեալ առողջութեանը որ միայն կրնար ի-  
րենց վիրացը սպեղանի պատրաստել և իրենց  
կենաց դառնութեամբ լի բաժակը ի քաղցրու-  
թիւն դարձնել ...

Բարեկիշատակ Յակոր Աղան ծնած էր ի Կոս-  
տանինուալիս 1832ին Գելտեմբերի առաջին  
օրը, եղրացն ու քոյրերուն մէջ անդրանիկ  
գաւակ: Բարեկապաշտ Հայրը ու առաքինազարդ  
Մայրը, երկոււք ալ իրենց որդւոցը բարեկիրը և  
բանիքուն դաստիարակութեանը մեծ փոյք ունե-  
նալով՝ խոնական վարժապետ մը առին տներնին,  
որոյ խնամօքն ու իր բնական ազնիւ բարոյիսքը և  
սակաւագիւտ ընդունակութեամբ քիչ առենի մէջ  
Յակոր պատանին շատ առաջ գնաց : Այն յառաջա-  
դիմութիւնը բերեւ ճաշակ մըն էր բազմարի պը-  
սակացն որ օր մը իւր զյուխը պիտի զարդարէին  
աշխարհիս առաջին մայրաքաղաքին մէջ, ի Փա-